

բեզմաններէն քանի տարիներով լերջը սկսած ըլլան, նոյնպէս անոնցմէ ալ ֆառնանակ մի յետոյ զարգերն այս գետնափոր տեղեաց, որոնց արդէն փորուած էին միայն գերեզմանատեղի ըլլալու համար: Կրնամք ամենայն վստահութեամբ կարծել որ այս զարդարանաց գործը կատարած ըլլան հաստացեալք՝ հալածանաց քիչ մի խաղաղ թողած ժամանակ: Երկրորդ, այն խորհրդաւոր նշաններու գործածութիւնն և ճաշակն կից է քրիստոնէական ծագման առաջին ժամանակաց: Թուականը նշանակելու համար անշուշտ շրիմեներու վրայ հաստատուած են զրամեներ և քանդակեալ քարեր, յորոց ոմանց վրայ փորուած են դուետիանոսի դէմքն, նաև զեռ աւելի հին կայսերաց. այս զարդը և քանդակը շատ տեղ անարատ մնացեր են, և եթէ երբեմն անոնց շաղախէն ալ զատուած են, սակայն իրենց յասուկ տիպը անոր վրայ թողեր են: Հուսկ ապա տասնումէկ հազար սապանաց վրայ գրուած արձանազրութիւններ կան, որոնց կը ցուցնեն հին հիւպատոսական թուականները, զորս և հաւաքած է երևելի ննագէտն Ռոստի, որոց մէջ զրեթէ երեց հարիւր հասոն՝ պլեսպասիանոսի ժամանակէն՝ այսինքն է 74 էն սկսեալ մինչեւ շորորդ զարումիչին թուականները աստիճանաբար կը յիշատակեն:

Շարսյարելի

## ԴՐԱՆՍԻԼՈՒԱՆԻՈՅ ԵՂԻՍԱԲԵԹՈՒՊՈՒԼԻՍ

ՔԱՂՋԻՆ ԱԶԳԱՅՅԻՆ

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒ ՎԱԼՈՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ

(Ցես յէջ 335)

**Ա.** մասնաւորի, Միքայէլ Աբաֆի, իր Ֆօկարաշի դղեկէն 1696 ին հրասարակած առանձնաշնորհութեան պատճէնի ձեռօք հրաման տուաւ Հայոց, որ « իրեկ վաճառական մարդիկ առուտուր ընեն ըստ կամի » : Այսպէս ըրին իրմէն ետքն եկող իշխաններն ալ է: — Բնական է որ Հայք, այս տուանձնաշնորհութեանց հետևութեամբն, երկրին այլեւայլ կողմերը կ'երթային, հան պահի վրաններ կը կանգնէին և իրենց ապրանքներովն առուտուր կ'ընէին: Մակայն այդքէնածին արուեստաւորներու և վաճառականաց խումբերն, որոնք

1 Ցես Հանդէս Ամսորեայ. 1892. թիւ 8. էջ. 136' 4. — թիւ 8. էջ. 229' 7 — 1893. թիւ 2. էջ 40' 6. —

շատ վրէժինզիր էին, մէկ կողմանէ այս իրենց տրուած առանձնաշնորհուած թեանց վրայ, ու մէկալ կողմանէ, գուցէ տեղեկութիւն ալ շունէին որ Հայք եւս նոյն արտօնաթիւնը կը վայելեն, — շատ հեղ անհանգիստ կ'ընէին զիրենք, ու կանգնած վրաննին նոյն իսկ Հայոց քակել ու վար առնուել տալող՝ զիրենք տօնավաճառէն կամ վաճառանոցէն հեռանալու կը առիպէին:

Աս բանս Հայոց համար շատ անհանոյ ու իրենց առուտուրն ու վաստակը առաջ ատանելու նկատմամբ շատ վասակար բան մըն էր, Ռւատի և առ Առաքի իշխանն իր իշխանութենէն արդէն ինկած ըլլալով — իր ամուսնոյն կատարինէ Պէղէնին դիմեցին, այս իրենց գէմ եղած զրկանաց ճար մը հոգալու համար: Ազնուական իշխանուհին լաւ գիտնալով, որ Հայք քանի մը տարի յառաջ, իրենց շնորհուած արտօնութեամբ զօրութեամբն, սևին հրաման բոլնաղակ երկրին մէջ ազատութեամբ առուտուր ընելու, զթութեամբ ընդունեցաւ իրենց ազաշանքն, ու 1700 ին, Յուլիս 26 ին հրամանապիր մը հանեց Պաշտպալովի դղեակէն, իր կալուածներուն մէջ եղող որ և է վիճակի մարդու: Ասոր մէջ առջնին գնելէն ետև, թէ Պաշտպալովի Հայերը, տօնավաճառներու առթիւ, իրենց վրաններ կանգնելու յարմար տեղ չեն գտններ, վասն զի կամ նոյն իսկ իր — իշխանուհոյն-պաշտօնատէները կը հրամայեն Հայոց, որ կանգնած վրաննին քակին, և կամ օտարաց կը ներեն, որ զանոնց բռնութեամբ վար առնուն: Խստիւ կը հրամայուի, որ այնուհետև,՝ ուր որ Հայերն իրենց ասրանքով երթան, պաշտօնատէները՝ անոնց վրաններ կանգնելու յարմար տեղ ցուցընեն, և թէ որ օտարները պիւրենց անհանգիստ ընեն ու վրաննին աւրել ուզեն, զանոնց այս անիրաւ բըսա նութեան գէմ պաշտպանեն:

Թերեւս աւելորդ չէ այս հրամանազրին հայերէն թարգմանութիւնն ընա թերցողաց առջևը զնել:

« Կատարինէ Պէղէն, իշխանուհի, և այլն: Ամէնուն և իւրացանչիւր որ և է պաշտօնի մէջ եղող անձանց, որոնց կը պատկանի, և յանուանէ մեր ամէն երկիրներուն վերատեսչին ու զօրծակալին, և անոնց հոգաբարձուացը, համարակալացը, ինամակալացը և ամէն մեր կալուածատէրութեան մէջ գտնուող զատաւորաց, որ ներկայ զրութիւնը կը աեսնեն, կը կարդան ու կը լսեն, ողջոյն և շնորհք բացում:

« Ներկայ պատմէնը, մեր Պաշտպալովի կալուածատէրութեան մէջ բնակութիւննին հաստատող Հայոց համար է, որոնց՝ խոնարհութեամբ մեղի զիւմելէն կ'իմանանք, որ մեր երկրատէրութեան մէջ, տօնավաճառներու առթիւ, չեն կրնար իրենց վրանները կանգնելու յարմար տեղ զանել. որովհետև շատերն ի վաս իրենց փորձառութեանը, տեսած են թէ, երբ որ իրենց համար պատշաճ տեղույ մը վրայ վրան կանգնել ուզած են, զանոնք նոյն իսկ մեր պաշտօնատէրները, ուրիշներուն հաճոյիցը (Redv) համար, իրենց սեպհական ձեռքովլը քակել կու տան, և կամ կը ներեն որ օտարները բըսանութեամբ զանոնք վար առնուն: Եւ ասանկոյ ասանք, յոգնած ու պարտա-

սամ՝ տօնադիմանափի կ'երթան։ և առանց որ և է վաստակի մը, ետ դառնալու կը գախուիին։ Եւ որովհետեւ ասոնք, մեր սահմաները գտնուելով՝ ատեն ա-  
սեն մեզի օպտակար ծառայութիւններ իը մատուցանեն, անոր համար ամէն  
կարգի ու աստիճանի անձանց, ներկայ ու ապազայ պայտօնատեարց, որ մեր  
կալուածներու մէջն են, կը պատուիրենք, որ այսուհետեւ, այս Հայերը, ուր  
որ ասոնք մեր կալուածատէրութեան մէջ հանդիպած տօնավաճառներու այցե-  
լութեան ելլեն, մեր պաշտօնատէրները, ամէն տեղ, իրենց բաղձացած տե-  
ղը, վրաններ շինելու յարմար աեղեր սահմանեն ու տան։ իսկ ուր որ օտա-  
րականք, անոնց վրանները տակն ու վրայ ընելուզեն՝ զիրենք պաշտպանեն։  
ու շըլլայ թէ թողուն որ անոնց վրանները մէկ զի նետուին։ Եւս առաւել  
իրենք, մեր պաշտօնատէրները, զանոնք աւրելու կամ աւրել տալու չշանդունին։

« Ուրիշ բաներու մէջ կը փափաքինք վերոյգբալներն ողջունելու։ Տուեալ,  
մեր Պաշտպանովի զղեակը, յամի Տեառն 4700։ յուլիս 26։ Կատարինէ  
Պէղէն յ. ձ. կ. »։

● Առաջիկայ հրամանագրին այսչափ կ'իմանանք միայն, որ Հայերուն վրան-  
ներ՝ օտարականք ու երրեմն նոյն իսկ իշխանուույն պաշտօնատէրները կը  
քակեն ու քակել կու տան եղեր։ Պատմառը՝ հրամանագրին մէջ շկայ։

Շատ հասանական է, որ տեղացիք տեսնելով՝ Հայոց առուսուրի մէջ ու  
նեցած բնածին ճարտարութիւնը, և համոզուելով, որ ասոնք՝ յայսմ մասին  
զիրենք կը գերազանցեն, մանաւանդ այնու որ Հայք՝ Արեւելքէն ու Երրոպայի  
այլայլ առաջին կարգի գաղացներէն շատ մը բոլորովին նոր ու տեղացի-  
ներուն համար զեռ օտար ու շտեսնուած տուեարոյ նիւթեր իրենց վա-  
ճառանոցը բերելով՝ գործերնին ու առուսուրինին յաջողութեամբ յառաջ կը  
տանին, զրոյուած ըլլայ իրենց նախանձը, թէ ինչո՞ւ օտարականք, այս բա-  
նիս մէջ իրենցմէ յառաջ ըլլան։ Ասոր հետեւութիւնն այն եղաւ, ինչպէս  
արտադրութիւնը կը ցուցընէ, որ թէ իշխանուույն պայտօնատէրները և թէ  
արտեստաւորոց խումբերն ու վաճառականաց ընկերութիւնները, վերոյիշեալ  
կերպով Հայոցմէ վրէժնին առնուլ ու իրենց առուսուրին առջեւը թումբ մը  
քաշել կ'ուզէին։

Մէկ պատճառն աս՝ մէկայն ան կրնայ ըլլալ, որ ազգայինք, տօնավա-  
ճառներու առեն, չէ թէ մէկ, այլ շատ տեղ երկերկու վրան ալ կը կանգ-  
նեն, ու չէ թէ մէկ, այլ շատ տեսակ ապրանքով առուսուր կ'ընեն եղեր-  
և ասով՝ բնականապէս աէրաթեան պաշտօնատէրներն ու վաճառականաց և  
արտեստաւորոց ընկերութիւնները կը զայրացընէին։ — Աս բանիս, այնչափ  
աւելի պատճառ ունինք հաւատալու, որչափ գիտենց թէ, ասոր նկատմամբ,  
թէպէս քիչ մը ետքը, օրէնք մը զրուած էր Եղիսաբեթուալույ քաղաքային  
վարչութեան կողմանէ ազգայնոց, որուն մէջ կը հրամայուի, որ մէկ տնէ  
կամ մուխէ մը, մէկ հատ առեւսորոյ վրանէն աւելի շտարուի վաճառանոց ու  
մէկ ահսակ ապրանքով միայն առաւսուր ըլլուի։ Այն մէկ վրանուին ու մէկ  
ահսակ ապրանքովը կրնար երթալ վաճառականն երկրին որ և է կողմն ու տօ-

Նավաճառութեան և առուտուր կրնար ընել - բայց չէ թէ այնպիսի կերպով՝ որ մէկ տեսակ ապրանքով մէկ կամ մէկալ քաղաքն երթալէն ետեւ, Եղիսաբէթու պոլիս վերադառնայ և ասկէ ուրիշ տեսակ ապրանքով ուրիշ քաղաք մ' երթայ: Ահա օրէնազութիւնը :

« 1741. Դեկտեմբերի 24. Եղիզաբէտան.

Գիտացին որ քաղլեցան Պատուելի Աղաջաները ու Պատուելի Սարադան իրեն ազանէրօվն, վասն շագրանուն և համար, օր մէկ մուխէն մէկ շագրայ էլէ. այսինքն մէկ տանէն մէկ շագրայ. ու զան շագրայօվը ըսլօպօտ ըլայ քաղէլու երկրրին մէջ. ու ասուկ զան շագրայօվըն երթայ քաղքէ քաղաք. չի թողու ըզմէկ ապրանքը Գլուռը կամ Տուրոտան ու գայ տուն ու տանէն արնու օգկայ ապրանք, օր երթայ Շիկէշվարը կամ Ֆրիարաշը նումայ, մէկ խօսօց ան ասուկ ապրանքովը երթայ, թէ օր ժամանակ ալ ըլար միջոց նայ, նումայ ան ապրանքովը գայ, օգկայօվ ըսլօպօտ շիլայ երթալու » :

Տարակիոյ չկայ, որ տօնավանառի վրանները կանգնելուն նկատմամբ, Պաշտպանով քաղաքը յատուկ օրէնքներ ունեցած պիտ' որ ըլլայ, զոր ընզունած է, հոն հաստատուելէն անմիջապէս ետքը: Այս վրանի իրաւոնքն՝ ետքէն, վարչութիւնը մասնաւոր քաղաքացոց շնորհած է որոշ պայմաններով ու վճարով: Այս առանձնաշնորհութիւնն, ինչպէս օր կրնար տալ, անանկ այ կրնար ետ առնուլ: Այսպէս, օրինակի աղազաւ, արդէն 1734 Յուլիս 20ին օրինազրութեան մէջ կը գտնենք, ի մէջ այլոց, կարգագրութիւն մը, որուն համեմատ անրոդի կամ արինակից շունեցող վրանատիրով մեռնելէն ետև, առեւտրոյ վրանին իրաւունքը կը մնար քաղքին: և քաղաքը՝ կրնար զայն պարզել արժանագունին:

« Եալբանուն կողմանէ էղու խորհնարին արագէս, օր վօլօր մեռնի ու շունէնայ օրիդի կամ արտանակից, նայ քաղքին ձեռն կու մնայ, զէ քաղաքն կու տայ գտալիքն ու զինարձն, նայ անոր սէպն ում օր արժան ըլլայ նայ, նարայ արովի ընսը <sup>3</sup>, թէ օր տայ քաղքին ինչեիցէ: Վասն այսորիկ հօս գրեցինք օր մնայ հասպատ » :

Վրաններուն նկատմամբ եղած կանոնազրութիւնները հետ գհետէ կարգաւորուեցան ու կոկուեցան: Այսպէս՝ քաղքին մէջի վրանի աեղերուն կողմանէ իրաւոնքն, որուն վրայ մէկ մը զրուած էր, ըլլար անիկայ հարուստ կամ աղքատ, պիտի մնար ստացողին. ու մէկն զմէկալը տեղէն չէր կրնար հանել: Եթէ ըլլար անանկ տեղ մը, ուր նորէն սկսէին վրաններ կանգնել, այն ատեն ամէն մէկն, իր ատահճանին համեմատ պիտ' որ կանգնէր հան վրան մը:

« Եալբանուն զրման տեղանքն վօլօր ունի տեղ զրման նայ, տեղն մնայ,

1. Տատօր հունգարերէն բառն է, կը նշանակէ՝ վրան:

2. Անցուշո, առաջնութիւն. կը նշանակէ:

թէ խօճայ թէ աղքատու ու չիլայ հանէլու մէկն զմէկալն . տարը թէ օր ըլոյ անպէս տեղմն , օր կցէին նօրէն անելու , նայ պանէ վոլ իրեն հալին դրայ ՚ :

Քանի մը տարի ետքն օրէնց կը դրուի , թէ անկից ետքն մէկ տուրք տուրդ մը երկու վրան չկանգնէ տօնավաճառին մէջ : Այս օքէնցն ոտքի տակ առնողն , անպատճառ 24 հունգարական փիօրին տուզանք կը վճարէր :

« 1738 տնվարի ՅՈՒն .

Հաստատէցին Պատուելի Աղաշաներն սարըստօնն ի միայսին վլասնի , կիւ-լիշին Կամար , օր ասզից ինսան ալ շատ չի զբալի , օր մէկ տալիք ար-դզո՞ն ալ ալ ասզից ինսան երկու շաղրայ անէ կիւլիլի , գէ վօլոր անէ եր-կու շաղրայ , նայ ունէնայ ճուրում տալու անպատճառ , այսշաբ , 24 մաճրի ։

Վ748ին կերպարանափոխուած կը գտնենց նախընթաց օրէնքները : Վասն զի թէպէտ կը մնայ 1744ին որդշածը թէ մէկ վաճառական մը միայն մէկ պիտակ ապրանքով պիտ'որ երթայ առուտուր ընելու , սակայն այս արգել-քէն զուրս կը հանովին բամպակը , մանգաղը , ծխախոտն ու երկաթը : Բայց անդիէն այն նոր հրամանը կը տրուի , թէ աղաշան կամ աղային ծառան , երեք կամ նոյն իսկ երկու օր յառաջ չկանգնէ իր վրանը . ու եթէ կանգնէ իր սեպհական տեղը կանգնէ : Որովհետեւ եթէ գտնուի այնպիսի մէկն , որ վրան շինելուն մէջ փոփոխութիւն մը մացընէ ու քաղաքաբաշխու-թեան ծառաներն այս տեսնելով իրեն հրամային որ ըրածն աւրէ ու չ'ա-րեր , այնպիսին 42 մաճարի տուզանք պիտ'որ վճարէ : Իսկ յամառութեանը համար սարըստաէն իր յատուկ պատիժը պիտ'որ ընդունի :

Ա. Փիրաս

Հարայարեցի

## ԱՆԷԾՔ

(Տես յ'էջ 244)

**ՅԱԶՈՂԴԻ** կիւրակին՝ կաթողիկէ Հայոց եկեղեցայն ժողովրդեան , որոնք ներկայ էին պատարագին , զարմանաց և հետաքրքրութեան նիւթ եղաւ քա-հանային լոռութիւնը , չի ծանուցանելով եկեղեցւոյն մէջ , ըստ սովորութեան , երկրորդ անգամ , Մարգարիտա Մալհաշի օրիորդին ըլլալիք ամսւանութիւնը , Ղուկաս Անիշոր երիտասարդին հետ ,

— Անշոշտ մասնաւոր պատճառի մը համար յետաձգած պիտի ըլլան պը-սակինին , ըստ կնկան մէկը , եկեղեցիէն տուն դառնալով :

1. Gyülecs բառը հունգարերէն է . կը նշանակէ , ժողովք , քաղուելու տեղ :